

ՀԱՄԱԳՈՅԱՅԻՆ ՄԵԾ ՏՕՆԻ

413-1513-1913

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ...;

Եւ Հայութիւնը, այսօր, այս Մեծ Տօնին, լուսապայծաւա հանդիսաւութեան մէջ, ամենէն բազմամարդ քաղաքէն մինչեւ յետին գիւղն ու խրձիթը՝ իր երկու ձեռքերը կը կարկառէ, կարտապին և հոգեգմայլ, Ասկեզարու արարչական Գինիին որ զինք կ'արքեցնէ պայծառ և խոր ասարտուներովին իր առհաւական անցեալին: Եւ Տարօնի գոներուն վրայ ոչխարներ կը մորթեն քառութեանն համար Աշխիշատի գիփերուն, որ բրիստոնէութեան ծննդաներուն մէջէն կ'ունիդրեն հայ Տառին ու Բանին հիթանսական երգը, — Երկարի մէջ, աղջիկները կարմիր հագուած, իրեւ խորհրդանշանը հայկական մեծ արշալյաներուն արծաթ թասերով զինի կը թափեն ոսկիստմայր Անահիտի ծննդերուն վրայ և կ'երգեն.

Ու այլ ինձ զծուխ ծխանի...

Եւ գարեն ի վեր, ուր գարդակարմիր առաւօտ մը մեր Վերածնունդը իր արծիւի թեւերը կը թաթախէր Մասիսի արևին մէջ, Ազգը չէր ապրած, երբեք, հաւաքական այսքան հզօր և համատարած խանդավառութեան մը զգլիսանքով որ զինքը, իսկապէս, արժանի ընէր իր հոյակապ աւանդութիւններուն և իր ապառնի յոյսերուն: — Իրաւամբ, կը փղձկի սիրուը և արցունք կուգայ աչքէն, երբ տօնական Հայութիւն մը՝ անձայրածիր երկիւզածութեամբ, դողանար և վայրանակ, իր տաճարներու գրէթիներուն տակ՝ վեհաթե լոռութեան մը մէջ ծունը կ'իջնէ իր աստուածատիալ Վերանորոգիներու ածիւնին առջեւ, և կ'ունինդրէ իր գմայելի Ա. Յ. Գ.՝ գարերու մրրին մէջէն....

Գրերու գիւտն ու տպագրութեան մուտքը հայերուն մէջ՝ այն երկու սսկեծոյլ գարագութիւներն են ուր Ազգը, միանգամբընդմիշտ, գօտեպնդուած անշնչելի գոյութեան մը զրահներով՝ անվիճերօրէն կը վազէր իր արիւնոտ ձամբաներուն վրայ՝ իր իսկ չարչարանքէն սրարբած: — Խաւարին լուծը կ'իջնար և ցուլը, ծարու՛ միջոցներու և հեսաւորութիւններու լոյսին՝ իր լայն պինչերը անոր կը բանար, իր կողերը կը սարսուային անձնանօթ երկունքի մը խլրումով, ու իր լուսուգեց աչքերուն մէջ կը վառէր ապրելու պիրճ ու անշնչալի աստղը:

Տարօնի Հայէկաց գիւղէն էր այդ փառապանձ գէմքը, Ա. Մեսրոպը, որ յաճախուած Յեղին մեծ անդոհանքովին ու փրկութեան հաւատքովը՝ երբեմն րորիկ քալած իր գիւղի ձամբաներէն, և ամին մէջ խմած պազպաջուն աղբիւներու ջուրը՝ պիտի ստեղծագործէր մեր Գիրը՝ կտակելով իր նուիրական անունն ու Ազգը՝ լուսաւոր անմահութեան: Ա. Մեսրոպ, Ա. Սահակ Պարթե և Վաամշապուհ թագաւոր՝ հրդեհուած անպատում երազով և եղրայրացած Գաղափարին պիրճ յաղթերգով՝ կը ներկայացնեն մեր Հանճարին և Ոյժին խրոխտ մարմացումները, որոնց առջեւ, կը խոնահինք մինչեւ մեր Հայրենիքին փոշին, և կը պաշտենք զանոնք իրեւ Ազին իսկ մեր անցեալ, ներկայ և ապագայ կրօնքին: — Հայ Արքան իր դահլիճներուն մէջ դաշն կը կտպէր մոտքի տապետներուն հետ, կը խօսէին ձանրալուրջ և կը վիճէին մաքուր կրակներով՝ միշտ սեենուն գէպի յաղթանակի դափնիները, որ պիտի զարդարէին տպարանքին մարմար գոներն ու եկեղեցիներուն գրանդիները: Աւ երբեմնի տարօնցի պատանետին գտնիէն ճայթոհց լոյսը, արփածեն և անեղական, ողողելով Հայաստան աշխարհը խմառաւութեան, երգի և փառքի գեղեցութեամբ: Եւ եթէ իր Տառերով Վերգիլիոս մը չգրեց իր Մշակակաները, եթէ Հոմերոս մը, քաղաքէ քաղաքք, Հագներգեց գիւցազնուական ձիախրոխտ արշաւներ և փոշեթաթաւ գուպարներ, և թէ Կիկերոնիմը իր պիրճախօսութեան կրակներով չըսընկեցուց ճշմարտութեան եռուսանին, այլ սակայն, Եզնիկ մը քաղցրորէն իմաստնոցաւ, Եզիշէ մը սրբութեամբ արտասուեց, Նարեկացի մը մրրկօրէն աղօթից և Շնորհալի մը լոյը երգեց....

Եւ, ահա, այսօր, երբ ամէնքս, ամբողջ Հայութիւնը, կը տօնինք մեր մննդաներով՝ յիշատակն ու փառքը մեր հոյակապ Փրկիչներուն, բոլոր ալեսը և սեազանգուր գլուխներուն վերե որ, հիմա, կը հակին մեր ցեղին ինորհւարդին տակ, կարծես, Շնորհալին: Մեր Յոյսին և Յարութեան համար, իր քնարին վրայ անգամ մը ես կ'երգէ:

Առաւո՞ս լուսոյ, արեգակն արդար...